



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1926

1927

1928

1929

1930

1931

1932

1933

1934

84

7-60

ՄԱՑԵՆԱՇԱՐ „ՀՈՐԻԶՈՆ”Ի

10 NOV 2011  
Թիւ 1

84  
F - 89

ՀԱՆՐԻ ՊՈՐՏՕ

(Անդամ Փրանսական Ակադեմեայի)

20 JAN 2006

# ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԲՆԴՐԱՆՔ

Զաւես մէկ առարուածով

Թարգմանեց՝ ԺԱՆ ՆՈՒԼ



ՓՈՐԱՆ ԳՐԱԾՈՒՆ  
PAROS BOOK STORE  
57 La Belle Ave., H. P.  
Detroit Michigan

Ի Զ Մ Ի Ր  
ՏՊԱԳՐ. ՔԵԾԵՆԵՐ

1921

06 MAR 2013

5497

## ԱՆՁԵՐ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՕԶԵՅ. — Եօթանստուն տարեկան,

ՄՈՐԹՈ. — Նախկին հարկահաւաք պաշտօնեայ արձանագրութեանց տեսչութեան, վաթսուն տարեկան,

ԷՐՆԵՍՏ ՌՕ. — Նօտարի գրագիր, քսան և հինգ տարեկան,

ՄԻԼՎԻ ՌՕԶԵՅ. — Վաթսուն և ութ տարեկան,

ԱՌՄԷԼ ՌՕՀՅ. — Քսան տարեկան:

Ճաւ մը վարդենիներով լեցուն պարտէզ մը՝ որ ցանկով մը բաժնուած ձախ կողմէն անցնող ճամբէն: Աջ կողմը, զեղչեական տան մը ճակատամանաւարան մը կը կործի պատին: Ցարդէ բանի մը բազիառուներ Ռօգէյ, պատիքանի տարազով, իր վարդենիները կը յօտ: Անենը մեյ մը, տնական գծերը կիւտարս ձզած ըլլարու երեւոյք ունեցող կին մը կերեւի սեմին վայ համաւութեան պատին նշաններ մ'ըներու համար անր: Տան առաջին արդի վրայ, պատուհանին առջեւ, Առևել հին վիսերդ մը կերգէ եւ դուրս կը հանքարիններ, ճամբուն կողմը նայերու համար:



26027 - 60

## ՏԵՍԱՐԱՆ

ՌՕԶԵՅ, յիսոյ և իլվի

«Քաղեցի ես վարդը աղուոր,  
Ծաղկած ձերմակ վարդենիին,  
Քաղեցի զայն և թերթառթերթ  
Գոգնոցիս մէջ գրի ձերմակ,  
Վարդը՝ ձերմակ

Վարդենիին:

Քաղեցի զայն և թերթառթերթ  
Գոգնոցիս մէջ գրի ձերմակ:  
Թերթառթ վարդս բառ ինծի:  
Ժամանակն է, ամեանացիր,  
Վարդը՝ ձերմակ  
Վարդենիին»:

Հրանու և յ տունին վերջանարու մօս, երիտասարդ մը կանցնի ճամբէն: Ցամաքնիք եւ բաղէ, երկյոս կերպով կը նայի դէպի պատուհանը, նշան կը նե որոնք կու անէ բայլերը, որպէս թէ սարափած իր յանդգնութենէն: Մանկասարդ վերաբերութեան պահն կը նուալի: Ցորդուակին վերջին մասը հազիր թէ կը շտորի: Հուն կազմակերպութեան մասնական մասը:

(Որ քանի մը պզտիկ շարժուձեր ըրած է քաջալերելու համար րազմագործութեան զորք անդք պատսկէ վերջ երկին կրկնուելուն, գէպի գեռատի աղուուրութիւնը, գուրը ապահով ավորութեան գործութիւնը). — Լմացաւ արդէն, Առմէլ:  
Ժիկը կը բարձրացնէ գլուխիը). — Այո, մեծ հայր:

ՌՕԶԵՅ. — Մե՛ղք, կը կարծէի թէ ուրիշ տուներ ալ կային:

ԱՌՄԷԼ. — Կան գեռ, բացց չեմ գիտեր զանոննք:

ՌՕԶԵՅ. — Մե՛ղք, շո՛տ մեղք: Երբ կերգես, ինծի այնպէս կուգայ թէ վարդենիներս պիտի ծաղկին:

(Առմէլ ներս կը քաջուի: Խօգէյ ցած ձանուլ քթին տակէն կը կրկնէ յուրակը, ծառատունկին վրային թթառը զատելով հանդերձ):

Միլվի, (որ վայրկեանէ մ'իվեր զուրս ելուծ է տունէն և անհամբերութեան առաջին առողջապահան գոյց կուտայ, կստուգէ թէ մանկամարդուհին պատուհանին առջև չէ, ամուսինին կը մօտենաց և խորհրդաւոր երեսյթով մը կը խօսի անոր ուսուածութեան շունչին առջեւ առաջարկ տանը): — Տեսա՛ր ալ այս անգամ: Հո՞ն, ճամբուն վրայ:

ՌՕԶԵՅ (զարմացած և ներողամիտ իր կնոջ ցնորախօսութիւններուն): — Ես ի՞նչ բան:

Միլվի. — Ամէն օր եկող սա երիտասարդը: Աս չորրորդ անգամն է որ անցնի այսօր:

**Թ0ԶէՅ.** — Ազնիւ բարեկամուհիս, ամէնունն ալ է ճամբան: Եւ եթէ ամացնող հաճոյքով կանգ կառնէ մեր պարտէզին առջև, վարդերս հոսուցու լու համար է անշուշտ:

**Սիլվի.** — Առմէլ աւելի գեղեցիկ է քան քու վարդերդ:

**Թ0ԶէՅ.** — Ի հարկէ՛, ի հարկէ՛, հակառակը չեմ պնդեր, սիրուն դաւա բայց հոս եմ ես: Ոչ ոք պիտի համարձակէր դիտել զինք, երբ ներկայ գուստ:

**Սիլվի.** — Երիտասարդները պէտք չեն զգար արածութեան:

**Թ0ԶէՅ.** — Շատ աներես են, այո՛, բայց կը հակեմ ես:

**Սիլվի.** — Աներես կը գանէ մարդ զանոնք, երբ ծեր է ինք: Ու եւ բիտասարդ՝ կը յանդիմանէ ինքինք, իր վեհերտութեան համար Այդ ասասրդը, այդ յանդուդն երիտասարդը վատահ եմ թէ Առմէլը ահանելու մար է որ կանցնի կը գաւնայ այսքան:

**Թ0ԶէՅ.** — Առմէլ պզտիկ աղջիկ մըն է դեռ:

**Սիլվի.** — Ամունունուրու տարիքին մէջն է:

**Թ0ԶէՅ.** — Ամունունալու տարիքին մէջ: Արդէ՞ն: Կարելի բան:

**Սիլվի.** — Քանը լմցուց: Հնտացո՞ւ կուզես պահել զինք:

**Թ0ԶէՅ.** — Բան մըն ալ չեմ ուզեր, բան մըն ալ չպիտի ուզէ՞ւ ոչ պզտիկ պահել զինք: Շատ ուշ ծնած զաւկի մը պէս է ան ինձի, ամէնքն ալ կորմնցնելէ վերջ:

**Սիլվի.** — Ճիշտ տառոր համար: Իր մեծ հայրէն ու մեծ մայրէն չունի: Եւ մինք ալ յախոենական չենք վերջապէս: Պէտք է տեղաւոր բարեկամս, պէտք է տեղաւորել:

**Թ0ԶէՅ.** — Առ ի՞նչ աճապարանք է: Կերթաս, կուզաս, կը վայ: Երէկ չէ՞ր որ իր առաջին հաղորդութիւնն առաւ:

**Սիլվի.** (լուզուած այդ յիշատակէն) — Դարակի մը մէջ պահեր եմ իր քը, մկրտութեան ձերմակ շրջազգեստին և առաջին գատկին հետ: Գացի դիւնել զիրենք այս առաւու:

**Թ0ԶէՅ.** (որ չուզեր յուզուիլ, պահելու համար իր տղամարդութիւնը): Զեր գարակներն աշնքան լաւ յարդարուած են որ, տիկին:

**Սիլվի.** (փոխադարձարար քաղաքավար). — Զեր վարդենիներն աշնքան լուսուած են որ, պարոն:

**Թ0ԶէՅ.** (թեթևօրէն երգիծական). — Ուրեմն, որովհետեւ երիտասարդ ճամբէն կանցնի և կը կենայ քիչ մը ծաղիկներուս բոյը չնչելու հումուր, առասիկ տակնուզրայ եղած արդէն, իր հէ՛կ Սիլվիս:

**Սիլվի.** — Ես ալ կերգէի օր մը պատուհանիս առջև, երբ երիս սարդ անցաւ անկէ: Քառասառն և ինպ տարի եղաւ այն օրէն իգեր:

**Թ0ԶէՅ.** (բողոքելով) — Թողոնք հիմա տարիկա:

**Սիլվի.** (ցաւագնած). — Զե՞ս յիշեր ալ:

**Թ0ԶէՅ.** — Այդքան հին բանի մը պէս չէ որ կը յիշեմ զայն: Քառասառն անցաւ անկէ:

Հինգ տարի: Թուականները չեմ կրնար միտքս պահել քեզի պէս: Ինձի պէս կը թուի թէ երէկ էր զես:

**Սիլվի.** — Երէկ էր, բայց Առմէլի համար այսօր է:

**Թ0ԶէՅ.** — Երածու, կը կարծե՞ս թէ այդ երիտասարդով...

**Սիլվի.** — Երգելլ գաղրեցուց Առմէլ:

**Թ0ԶէՅ.** — 0՛հ, տունն աւորտած էր:

**Սիլվի.** — Ամենէն աղէկը հարցափորձելլ պիտի ըլլար զինք:

**Թ0ԶէՅ.** — Հարցափորձե՞լ: Կրջօրէ՞ն կըսես:

**Սիլվի.** — Պէտք է որ խորհինք այդ մասին:

**Թ0ԶէՅ.** — Բայց ատով չպիտի յուզէի՞ր, խորվէի՞ր զինք: Բան մըն ալ չգիտեր ան: Բողոքին ապիտակ է, նման իր առաջին հաղորդութեան ատենաւան: Երբեք մաքէն չէ անցուցած ամուսնութիւնը: Սիլվի վրայ չէ մատածած բնաւ:

**Սիլվի.** — Դեռատի աղջիկ մը միշտ կը մասածէ, բարեկամս, ատոնց վրայ:

**Թ0ԶէՅ.** — Կը կարծե՞ս թէ կը խորհի արդ մասին: Մենք ստոցանք զան մանէն, որ առա մինէ իր հայրի ու մայրը: Մեր ծերութեան օրերուն ժայռան, էր ան: Երբ պարտէզ կիշնէր, իմ ծաղիկներէս զեղեցկագունին պէս կը զիաւէ զինք: Եւ մեզի համար չէ՞ր որ կը ծաղիկը: Կան մեր գրան մօտ սլքացողներ, որոնք կուզեն կորգել զայն մեր ձեռքէն: Սակայն կարծէինք որ մեզի նկար: (Խելարերելով): Երբ ծերանայ մարդ, անձնուէր կը գառնալ: Իրաւունք ունիս: Հոս կանչէ զինք:

**Սիլվի.** — Առմէլ... Առմէլ... (աւելի բարձր) Առմէլ...

**ԱՌՄԷԼ.** (պատուհան ելնելով). — Զի՞ս կանչեցիք:

**Սիլվի.** — Այո, բան մը ունինք ըսելիք քեզի:

**ԱՌՄԷԼ.** — Կիշնէմ ահա, միծ մայր:

**Թ0ԶէՅ.** (իր կնոջ). — Դուն խօսէ:

**Սիլվի.** — Ո՛չ, զուն:

**Թ0ԶէՅ.** — 0՛հ, իմ վրայ յոյս մի գներ:

**Սիլվի.** — Ես կը խօսիմ, ուրեմն: Բայց քովո կեցիք:

## ՏԵՍԱՐԱՆ

Միենաթները, և ԱՌՄԷԼ:

**ԱՌՄԷԼ.** (պարտէզ գալով անմեղ երեսյթով մը). — Հսելի՞ք ունիք ինձի, մեծ մայր:

**Սիլվի.** — Այո, անուշիկո, միծ հայրդ և ես նշարեցինք որ...

**Թ0ԶէՅ.** (բողոքելով). — Բայց, կնիկ, կը վասահեցնեմ քեզ բան մըն անշարժեցի ես:

**Սիլվի.** — Անիրաւ ես, Աւելքամնդր: (Յանկարձ, անհամբեր չեշտով մը) Վերջապէս, ի՞նչ կը զիաւէ իր պատուհանէն:

ԱՅԻՒԵԼ, (թութովելով, որովհետև չպիտեր լու սահել). — Ե՞ս, միծ մայ  
ոչինչ, կերգեիս:  
ՍԻԼԴԻ. — Կերգեիր: Բնաւ մէկը չանցա՞ւ ճամբէն:  
ԱԹՄԵԼ. — Ոչ մէկը:  
ԹՈԶԻՅ, (յաղթամկան). — Կը տեսնե՞ս հիմա:  
ՍԻԼԴԻ. — Շատ աղեկ, կերեի թէ սխալ տեսայ: Կարծած էի դեղնադ  
ձեր պարան մը տեսած ըլլալ:  
ԱԹՄԵԼ, (շուտափութութիւնով). — Օ՞հ, ծեր չէ ան և գեղեցիկ զոյն մ՞ռա  
ՍԻԼԴԻ. — Ո՞վ:  
ԱԹՄԵԼ, (կասկարմիր կարած). — Ան որ ճամբէն կանցնէր:  
ԹՈԶԻՅ. — Ի՞նչպէս եղաւ որ չտեսայ ես:  
ՍԻԼԴԻ. — Պղտիկս, պէտք չէ բան պահել մենէ: Ծեր ենք մենք: Ծեր  
խարելը, կը հասկնա՞ս, կոյրը կողոպտելուն պէս բան մըն է:  
ԱԹՄԵԼ. — Ներեցեք ինձի, միծ մայր:  
ՍԻԼԴԻ. — Այս, բայց շիտակը պիտի լուս մեզի: Կը ճանչնա՞ս զուն այ  
երխառարզը:  
ԱԹՄԵԼ. — Ո՞ր երխառարզն է ըստնիդ:  
ՍԻԼԴԻ. — Ճամբէն անցնողը:  
ԱԹՄԵԼ, (աչքերը խոնարհեցնելով). — Արդէն տեսայ զինք քանի մանուք:  
ՍԻԼԴԻ. — Ո՞ւր հանդիպեցաք իբրաւու:  
ԱԹՄԵԼ. — Ես պարտեզին մէջն էի, իսկ ինք՝ ճամբուն վրայ:  
ԹՈԶԻՅ. — Յանկապտա մը կայ, Սիլդի. շատ հաստ յանկապտա մը:  
ՍԻԼԴԻ. — Այնքան բարձր չէ ան:  
ԹՈԶԻՅ, (Առմէլը ցուցնելով). — Ան ալ:  
ՍԻԼԴԻ. — Բաւական, վրային գուրաը զիտելու համոր, առանց ոտքի մը  
ներուն վրայ կենալու: Եւ այդ երխառարզը համարձակեցա՞ւ խօսիլ քեզի հ  
ԱԹՄԵԼ. — Չեր համարձակեր... այնքան երկշուն է որ:  
ՍԻԼԴԻ. — Երկշո՞ւն է: Համարձակեցա՞ւ, սակայն:  
ԱԹՄԵԼ. — Այս, միծ մայր, օր մը խօսեցաւ հետո:  
ՍԻԼԴԻ. — Ա՞հ, խօսեցա՞ւ հետո: Ի՞նչ ըստ տեսնենք:  
ԱԹՄԵԼ. — «Յարիլոյս, օրիսրդ» ըստա: Առաջին անգամ չպատասխանեցի իլ  
ԹՈԶԻՅ, (որ պղտիկ շարժուծերով շիշտած է ամբողջ հարցաքննութիւնի  
շիտակը, շատ աղեկ բան):  
ՍԻԼԴԻ. — Առաջին անգամի... Շա՞տ անգամներ խօսեցաւ ուրեմն հետո:  
ԹՈԶԻՅ. — Պէտք չէ շփոթեցնել զինք: Ճշմարտութիւնը կը խօսի երաի  
ՍԻԼԴԻ. — Հապա երկրո՞ւդ անգամին:  
ԱԹՄԵԼ. — Երկրորդ անգամին քաղաքավար կերպով պատասխանեցի իլ  
ՍԻԼԴԻ. — Եւ երրո՞րդ անգամին:  
ԱԹՄԵԼ. — Երրորդ անգամին այս առաջու եր:

ԹՈԶԻՅ. — Պարտէզէն չի հեռացայ ես այս առաջու:  
ՍԻԼԴԻ. — Թրթուրներէն և զէշ խոտերէն զատ ուրիշ բանի վրայ ուշաղ-  
ին զարձուցած չունիս որ զոն:  
ԱԹՄԵԼ, (աւելի համարձակ և հապարտ, դիտուած ըլլալուն համար). — Ինձի  
թէ իր հայրը ոլիտի դար այցելել ձեզի այսօր:  
ՍԻԼԴԻ. — Այսօ՞ր:  
ԻՆՉԻՅ, (ձեռք առնելով հարցաքննութեան ուղղութիւնը, տեսնելով որ  
ն գուրս գործերու վրայ է խնդիրը). — Իր հայրը: Ի՞նչ է հօրն անունը:  
ԱԹՄԵԼ. — Զեմ գիտեր:  
ԹՈԶԻՅ, (ձեռքերն երկինք բարձրացնելով). — Զգիտե՞ր:  
ԱԹՄԵԼ, (շուտափոյթ). — Էրնէստ կը կոչուի:  
ԹՈԶԻՅ. — Հայրը:  
ԱԹՄԵԼ, (շփոթած). — Օ՞հ, ո՞չ..., հայրը չէ:  
ԹՈԶԻՅ. — Եւ ժամը քանիի՞ն տեղի պիտի ունենայ այդ այցելութիւնը:  
ԱԹՄԵԼ. — Մէկ քանի վայրկեանէն անշուշտ: Ինձի խմաց տալու համար  
որ անցու մեր տաշեէն:  
ՍԻԼԴԻ. — Իմաց տալու համար իրե՞ն:  
ԹՈԶԻՅ. — Մէկ քանի վայրկեանէ՞ն: Եւ բա՞ն մըն ալ չըսի՞ր մձզի:  
ՍԻԼԴԻ. — Համարձակախօսութիւնը քու առաքինութիւնդ չէ, աղջիկա:  
ԱԹՄԵԼ. — Ամէն ատեն դիւրին բան չէ ան:  
ԹՈԶԻՅ, (ընտանիքի պիտի մը լուրջ կնցուածքն առնելով). — Աղէկ, պըզ-  
ու, աղէկ: Գիտենք հիմա ինչ որ կը փափակէինք գիտնալ: Վեր սենեակդ  
Պիտի ընդունինք այդ պարունը, այդ պարունը՝ որուն անունն անդամ չես  
ր:  
ԱԹՄԵԼ, (հնազանդելու պահուն ետ գառնալով երկչոս). — Մեծ հայր, եթէ  
ոպէտի...  
ԶԵՅ. — Եթէ զայ որպէսպի... լո՞ւ, լո՞ւ, պիտի քննենք ինդիրը:  
ՄԻԼ. — Վերէն, անմիջապէս պիտի կանչէք զիս կրկին, չէ՞:  
ԶԵՅ, (կարովով). — Պիտի կանչենք քեզ, եթէ յարմար զատենք:  
ԽՄԷԼ. — Մեծ հայր:  
ԴԶԻՅ, (աւելի խոնդապտա). — Պիտի կանչենք քեզ. դէ՞հ, գնա՞ս, պղտիկ:  
ԽՄԷԼ. — Մեծ մայր:  
ԷՎԻ, (նուազ տկար). — Գնա՞ս, պղտիկս, գնա՞ս: Քսաւ արդէն քեզի:  
ԱՄԷԼ իր սենեակը կենէ, ոչ առանց տկնարկ մը նետելու ետին):

ՏԵՍԱԲԱՆ Գ.

Թ02ՀՅ, Միկի

(Երկու ծերերը զիրար կը դիտեն քիչ մշալշած, գեռասոի աղջկան մէն վերջ):

Թ02ՀՅ.— Ի՞նչ կը խորհիս, կնիկ:

Միկի.— Դժուար է պահել այս օրուան աղջիկները: Հազիս թէ բաշք բացուած, ցանկապատէն դուրս կը նային:

Թ02ՀՅ.— Եւ ծերերուն աչքերն ալ մշուշով պատած են: առն առաներ, ոչ խկ ասկէ մինչեւ ճամբան:

Միկի.— Հողը կը քաշէ զանոնք:

Թ02ՀՅ.— Հաձելի է զիտել հողը:

Միկի.— Չենք զիտեր հակել մեր զտուկին վրայ: Կըսէի արգէն քեզի մշալշած, ժամանակ է որ աւելի երիտասարդի մը վստահինք զինք:

Թ02ՀՅ.— Այս, այդ երնէստին, որը չենք ճանչնար:

Միկի.— Կարելի է կը սիրէ զինք այդ երնէստը:

Թ02ՀՅ.— Բայց չի ճանչնար զան:

Միկի.— Կը բառէ տեսնել Առմէլը, սիրելու համար զինք:

Թ02ՀՅ.— Քանի տարի է որ կը սիրենք մենք զան: Երիտասարդ կոնցին և ահա կորոպտուած ենք արգէն:

Միկի.— Ոչ զես, ասկան, ոչ զես: Պէտք է տեղեկութիւն տանել երիտասարդին, իր ընտանիքին, կրօնական իր համոզումներուն, ինչպէս իր նիսթական կացութեան վրայ: Քեզի կիյաց ընել պէտք եղած քննութ ները: Խոհեմ և հեղինակաւոր ես դուն:

Թ02ՀՅ, (փակաքշուած և սրտալուսուած).— Իրաւունք ունիս, զրեթ իբաւունք ունիս դուն արդէն:

Միկի.— Այդ պարոնը կրնայ գալ մէկ վայրկեանէն միւսը:

Թ02ՀՅ.— Իրաւ է:

Միկի.— Պիսի զայ: Վստահ եմ տառ: Պատրաստուինք ընկույրուն երթանք:

Թ02ՀՅ.— Ի՞նչ ընել երթանք ներս:

Միկի.— Նոր ըըտէնկօթզ հազիր դուն, ես ալ՝ մետաքսէ սև շրջու:

Թ02ՀՅ, (քայլափոխ մը ընելէ վերը, կանդ առնելով).— Ոչ, ի՞նչ մեզ ինչպէս որ ենք: Զարդարանքը մեզ չի փոխեր այսուա: Դան ու ամ փորես, ես ալ պարոնքը կը մշտկեմ:

Միկի.— Զէի սիստան: Լու հապուած ծեր պարոն մը կոյ ճառ առ (իրարու մօտ կը սեղմուին, որպէս թէ վախցած)

Թ02ՀՅ.— Ծեր պարոն մը, վստահ:

Միկի.— Վանդակորմին կը մօտենայ:

Թ02ՀՅ.— Կարելի է աւելի հետան կերթայ:

Միկի.— Զանդակը կը վնասէ, բայց այս կողմէն զանդակ չիկայ:

Թ02ՀՅ.— Ինքն է անշոշան ինքն է արգէն:

Միկի.— Դուռը կը բանայ: Դուն խոսէ հետոր:

Թ02ՀՅ.— Ե՞ս:

Միկի.— Խօսելու կորպը քուկդ է:

Թ02ՀՅ, (սիրու առնելու ջանք մը ընելով).— Աղէկ, աղէկ, ես կը խօսիմ: Ե ու ուստուր քովես:

ՏԵՍԱԲԱՆ Գ.

Միելնելանները, Մ0ՐԹ0

(Ու աղջ այս տեսարանի ընթացքին, Առմէլ տանեն տանեն վար կը հակի իւ զառու մէկն՝ հետեւելու համար խօսակցութեան: Ու, Մօրթօ, պաշտօնական հազու, բացած և պարտէզին զուռը և զէպի երկու ծերերը կը յառաջայ: Ե գիշել և կը խօսի վերջապէս ծալրայեղ քաղաքավարութիւնով, բացա և առակ մը հատու շեշտի):

Թ02ՀՅ.— Մ. Ռողէլը, եթէ կը հաճիք:

Թ02ՀՅ.— (Յարգահած և քաղաքավար ձեռվ մը).— Ես եմ, պարոն: և առա կին Խօզելը:

Թ02ՀՅ.— Տիկին, Պարոն, երջանիկ եմ՝ ձեզի հանդիպած ըլլալուս, ձեզ բարելու: Մօրթօն եմ, նախօկին հարդիահաւաք արձանագրութեանց պաշտօնական կամ:

Թ02ՀՅ.— Յ, (նպաստաւոր ապաւորութիւն մը սասացած այս ախազակէն): — Ըստ իի, հաճիք նոտիլ պարոն: Հոս պիտի ընդունինք ձեզ եթէ հաձելի և անշութիւն կաց հոս: Պարտէզ մը տեւելի հանդյալի է քան պահ մը:

Թ02ՀՅ.— (Առուելով).— Այս, սիրուն է ձեր կալուածը: Ծառ լու է զիրքը: Ճիշտ եղրը կը գանուի: Գիտէք անշուշութէ խօսք կը գտնույ հանու ու զիծի մը մասին, որ այս կազմէն պիտի անցնի:

Թ02ՀՅ.— Կրնայ ըլլալ որ չիրականանայ: Որոշուած րան մը չէ գետ:

Թ02ՀՅ, (նրամատօրէն).— Կը յուսամ որ իրականանայ: Կալուածնիդ ուր լիսի ասանայ:

Թ02ՀՅ.— Փոյթ չունինք այդ մասին, պարոն:

Թ02ՀՅ.— Է՛, է՛, պիտի կրնացիք հասութարեր չենք մը չինել առև ձեր բակըն անգին վայու:

Թ02ՀՅ.— (Առկում մը).— Օ՛չ, պարուզ կը բառէ ինձիք:

Թ02ՀՅ, (դիջող).— Հաւասացէք թէ ձեր շահուն համար է որ աղպէս կըսէի:

Թ02ՀՅ.— Ծնարհակալ եմ, պարոն:

Թ02ՀՅ.— Խոս միան մը: Մօրթօ, որ հասաւասամթան մէկն է, կը գանե թէ բար ու ասկէ անկէ, մօտենալ առաջ բուն նիւթին:

Մ0ՐԹ0.— Գիտէք անշուշտ այցելութեանս նպաստակը:

Ա0ԶէՅ.— Բայց ո՞չ, պարսն, ո՞չ զեռ:

Մ0ՐԹ0.— Կը աեանեմ թէ լաւագոյն է ալքտաբայտուիլ ազատօրէն, կարս  
և համարձակ կերպով: Այդ չէ՞ ձեր ալ կարծիքը:

Ա0ԶէՅ.— Անշուշտ, պարսն, անշուշտ:

Մ0ՐԹ0.— Զատակ մունիմ, իրնէագ, որ նոտարի գրադիր է: Նոտար այ  
ըլլոց որ մը, մօս ատենէն: Կրնամ ըսել, քանի որ ես մեծցոցի զի՞ն: Եւ  
ուր աղայ մըն է: Կարելի է քիչ մամչկոս է:

Ա0ԶէՅ.— Քիչ մամչկո՞ս:

Մ0ՐԹ0.— Այս, քիչ մը վեհերոտ, բայց չնորհալի: Խիստ համար  
առնդտկան, կտակներու, հաշուելքարդարի օրէնքներուն: Դիրքի մը  
բանագ ատ աղան:

Ա0ԶէՅ.— Ուրախ ենք, պարսն:

Մ0ՐԹ0.— Զեր օրիտրդ գուսարն իր ուշովը ութիւնը գրաւեր է:

Ա0ԶէՅ.— Մեր թանուհին:

Մ0ՐԹ0.— Այս, ճիշտ է: Ուստի, կը համկընաք, եղան հազարդ  
իր զգացումներուն...

Ա0ԶէՅ.— Ազնիս աղայ մըն է եղել:

Մ0ՐԹ0.— Տեղեկութիւններ քաղեցի: Զեր առեալական գործին ու ոքան  
չելի համբառ մը թաղած էք, Եւ Թօզէյ:

Ա0ԶէՅ.— (Հարհակալ ըլլալով այս գովեստին համար).— Շատ առաջան  
պարբռն, շատ համեստ:

Մ0ՐԹ0.— Շատ համեստ, ճիշտ այդ է: Մէկ բանի համար մէ ու լը ու  
զարդեն ձեզ, այն ալ չափազանց խզամիտ ըլլանիդ է, բժախնդիր  
և իս իսպրեն ձեզ, առ առ առ առ առ առ առ առ իսպրեն մէջ:

Ա0ԶէՅ.— Զէինք չանար տարբեր հզանակով յաջողիւ:

Մ0ՐԹ0.— Պէտք է յաջողիւ ճիշտ: Պատրաստ եմ ուրեմն, իմ մ  
լու իմ հաւանութիւնս:

Ա0ԶէՅ.— Բայց, պարսն մեր կողմէ...

Մ0ՐԹ0.— Սպասեցէք, սպասեցէք: Պէտք է որ առկայն, նախ և ա  
մէկ քանի հարցումներ ուզգիս ձեզի: Ազատախօս մարդ մըն եմ ես: Եւ  
բայց զարդարածքներն չեմ ախործիր: Թէ ժամանակ կը շահեցնէ և ս եղա  
նակը և թէշատ մը սիստներու տառջքը կասնէ:

Ա0ԶէՅ.— Մտիկ կընեմ ձեզի, Եւ Մօրթօ:

Մ0ՐԹ0.— Թուլ կոտա՞ք, տիկին:

Ա0ԶէՅ.— Մտիկ կընեմ ձեզի, պարսն:

Մ0ՐԹ0.— Օրիտրդ ձեր թանուհին... Ի՞նչ է անունը:

Ա0ԶէՅ.— Առմէլ: Ճշմարիս զանձ մըն է:

Մ0ՐԹ0.— Օրիտրդ Առմէլ որբուհի մըն է, այնպէս չէ:

Ա0ԶէՅ.— Ալո, աւա՞զ:

Մ0ՐԹ0.— Հօրմէ և մօրմէ որբք:

Ա0ԶէՅ.— Խե՞զ զաւակու:

Մ0ՐԹ0, (չի թովով որ լնդհատուի իր զաղափարին թելը).— Տիրուհին է  
ուրեմն իր ամրողը անհեցածին:

Ա0ԶէՅ.— Ի՞նչ ունեցածին:

Մ0ՐԹ0.— Անշուշտ:

Բայց Ա0ԶէՅ.— Հարսանթիւն չունի, սակայն: Տղաս ու հարսս ոչինչ կրցան  
լու իրեն:

Մ0ՐԹ0, (գրգռված).— Բան մը չձգեցի՞ն իրեն: Բայց կը խորհիք ամուս  
ունել զինք, այսու հանդերձ ի՞նչ ակնկալութիւններ ունի զննէ:

Ա0ԶէՅ.— (համեստօրէն).— Մենք ենք իր ակնկալութիւնները:

Մ0ՐԹ0, (գնահատումի մը ենթարկելէ վերջ զանոնք).— Արեւ բան մը  
չպիտի, սատանայ միթէ ի հաշիս իրեն ինտալիք ժուանգութեան:

Ա0ԶէՅ.— (իր ամուսինիվ).— Բայց, բարեկամն...

Ա0ԶէՅ.— (հաստատակամ շարժումով մը ընդմիշելով անոր խոսքը).— Այսու,  
սյու, բան մը պիտի սանք իրեն:

Մ0ՐԹ0.— Ա՞հ, աղէկ: Եւ պիտի համկնաք հարցումս, շատ պարզ է ան  
արգեն: Ի՞նչ կը խորհիք տալ իրեն:

Ա0ԶէՅ.— Բայց... մեր խնորդութիւններու երեսուն հազար ֆրանքը:

Ա0ԶէՅ.— (քիչ մահարեկամ).— Երեսուն հազար ֆրանք:

Մ0ՐԹ0.— Երեսուն հազար: Ճշմարիսն ըսելով, բաւական չէ: Պէտք է ցա  
լով իսպանվանիմ ազգ բանը:

Ա0ԶէՅ.— Չափազմնց շատ է ան արգէն մեզի համար:

Մ0ՐԹ0.— Անշուշտ, անշուշտ: Աւելիին վրայ յոյս զրած էի ես: Այսուն  
իրուն ունի մը: Երեսուն հազար ֆրանքով նոտարի գրասենեակ մը չի զըն  
իր հու:

Ա Ա0ԶէՅ.— Այս յայսարարութիւնը վճիռի մը պէս կիջնէ: Լութիւն: Եետոյ Մ. Մօր  
թօ ափի կենէ հրաժեշտ առնելու համար).— Յաւալի է, խիստ ցաւուի: Գիշ  
եցի՞ն ծրագիրներ կը կազմէ մարդ, հածելի ըլլալու համար իր զաւակներուն:  
Բայց իսպին ծրագիրներ են անտեք: Տեսէք թէ որքան իրաւոնք ունէի ըսելու  
որ ծու, ները պէտք է, առէն բանէ առաջ, համարձակօրէն բացարեն իրենց  
միուրի զարտ: Կը ցաւիմ ձեզ անհանգիստ ըրած ըլլալուս համար: Զեզի կը  
ներկայացնեմ, տիկին, իմ մեծարանքներս, ներողանիւն եղէք, պարսն: Հաւա  
տացէք անզրիմ:

Ա0ԶէՅ.— Սպասեցէք, պարսն, շատ կշատպէք:

Մ0ՐԹ0.— Կը ցաւիմ պարսն, չափազմնց կը ցաւիմ:

Ա0ԶէՅ.— Արքան կումարի պէտք կայ ուրեմն նոտարի գրասենեակ մը  
լու ամար:

ՄՈՐԹՈ. — Զեռքի տակ գտնուածը զնելու համար պէսք է յիսուն հազար ֆրանք կանխիկ վճարել: Մնաց աւելի վերջն ալ կարգավորուիլ:

ԱԽՎԻ, (ձեռքիրն երկինք բարձրացնելով). — Յիսուն հազար ֆրանք կանխի՛կ:

(Նոր լուսթիւն: Թօղել շարժում մը կընէ, բայց կը գիտէ ամրիքէն բոլորին ընկծուած իր պառաւ կինը և կը կենայ: Մ. Մօրթօ, որ կապատէր, կորոչէ իր ընելիքը):

ՄՈՐԹՈ. — Կը աեսնէք ահա: Անկարելի է: Անչափա կը ցաւիմ: Խիստ մեծ վրշտ մը պիտի զգայ երնէսպ: Օրիորդ Առմէլ հածելի էր իրեն: Շատ հունած էր անոր, օրիորդ Առմէլին: Բայց ուշով և պաղ չուրով չէ որ կապրի մարզ, չէ: Դուք ալ իս' կարծիքէս էք: Պիտի համոզուի: Եւ ձեր օրիորդ գուստին ալ բուն մը չի գիտեր: Տիկին, պարան...

(Այս պահուն որ դէպի պարտէզին գուստը կը յառաջանայ, Տիկին Թօղել կը միջամտէ):

ԱԽՎԻ. — Կը կարծիմ, պարտն թէ ամուսինո բան մը ունի ըսելիք ձեզի:

ԹՕՂԵՅ. — Ե՞ս: Ոչինչ: Սակայն...

ԱԽՎԻ. — Կը աեսնէք: Զէք կրնար մեկնիլ այսպէս: Բան մը չէք առներ: Գաւաթ մը լոկպազզի: Ես ձեռքովս կը պատրաստեմ զայն աշունին: Մի մերձէք, եկէք սրան երթանք:

ՄՈՐԹՈ. — Գաւաթ մը լոկպազզի: Շնորհակալ եմ ամիկն, կընդունիմ: (Հայոցակատար) Քանի որ ձեռքովսիդ շինած էք:

ԹՕՂԵՅ. — Վայրիեան մըն ալ կը խօսակցինք գեռ:

(Տուն կը մանեն, կը լսուի Մ. Մօրթօյի ձայնը՝ որ կը հեռանայ:)

ՄՈՐԹՈ. — Ստուգի շատ սիրուն է առներնիզ:

### Տ Ե Ս Ա Բ Ա Ն Ե

ԱԹՄԷԼ, յետոյ էրնէլի՛

(Հազիւ ծնողները առն մասն, գիտափի ազջիկը կերեայ, մորիկ կընէ, հոս հոս կը գիտէ վայրիեան մը, յետոյ մէկ քանի քայլ կասնէ պարտէզին մէջ: Ճամքուն կողմը կը նայի աեսնելու համար թէ մարդ շանցինի՛ր անմէ: Տեսածին որևէ երնէսպը, որ կը չետոց պահութան և որ՝ առանձին աեսնելով զինք, ըզպութիւնով կը բանայ պարտէզին դուռը, Առմէլ կը ծածկէ գէմքը, որպէս թագութիւնով վշտի մէջ:)

ԷՐՆԷԼԻ՛, (մօտենալով, երկըսոտ). — Կուլա՞ք օրիորդ, . . . օրիորդ Առմէլ:

ԱԹՄԷԼ, (յանկարծակիի եկած ձեռվ մը). — Օ՞հ, հո՞ս էք:

ԷՐՆԷԼԻ՛. — Հիմա եկայ: Այնքան անհանգիստ եմ որ: Հայրու ձեր ծնողներուն հետէ: Տա՞ր Աստուած որ միասին շահսնէին մեզ: Այս կողմ եկէք: (Առու մէլ կը թողու որ մեկուսի տանի զինքը): Զէ՞ք գիտեր թէ ինչ որոշում առնիւ մէր ամուսնոթեան մասին: Քանի որ կուլաք . . . կը վախնամ իմանալու:

ԱԹՄԷԼ. — Պէտք չէի լալ ձեր առջե:

ԷՐՆԷԼԻ՛. — Վիշտ կզգաք օրիորդ: Այս բանս նուազ ախուր կը գործնէ երնէնիկ եմ զրեթէ որ վիշտ կը կրէք: Այս ծրագիրը ահաճելի չէր ձեզի յեմնէ Զեր ծնողըն են որ չեն ուզեր զիս: Կը վախագի՞ն որ զիրք մը ունինք ամ նախապէս:

ԱԹՄԷԼ. — Իս' ծնողքս չեն:

ԷՐՆԷԼԻ՛. — Զեր ծնողքը չե՞ն: Զեմ համար այն առեն:

ԱԹՄԷԼ, (խորին զգուանքով մը). — Շատ զրամ պէտք է առուստանալու այր, պարոն:

ԷՐՆԷԼԻ՛. — Այդպէս կըսեն, օրիորդ: Ես չեմ գիտեր: Բնտանիքիս հետ պրած եմ միշտ:

ԱԹՄԷԼ. — Քիչ մը առաջ էր որ սորվեցայ ես ալ:

ԷՐՆԷԼԻ՛. — Բայց զիւսոր... զիւսոր... վերջապէս, սիրելու համար զիւսոր ու սիրուեր կը բաւեն:

ԱԹՄԷԼ. — Զենք կըսար ամուսնանալ իրարու հետ, պարտն էրնէսպ:

ԷՐՆԷԼԻ՛. — Եթէ չենք կրնար ամուսնանալ իրարու հետ, ազիտ առանձ երթիք, օրիորդ Առմէլ:

ԱԹՄԷԼ. — Այդպէս կըսուի: Ես եթէ երիկ մարդ ըլլայի... .

ԷՐՆԷԼԻ՛. — Ի՞նչ պիտի ընէիք, օրիորդ Առմէլ, ի՞նչ պիտի ընէիք, եթէ կ մարդ ըլլայիք:

ԱԹՄԷԼ. — Երկինք գիտին իրար պիտի անցնէիք ամուսնանալու համար սըրսիրածին հետ:

ԷՐՆԷԼԻ՛. — Ասանկ կըսեն, օրիորդ: Գեղեցիկ խօսքեր են առանք: Բայց կրտելի է ընել կենանքին գէմ: Եօտարի պարզ զրագիր մըն իս' սիրան, չեմ ար Երկինք գիտին իրար անցնէիք:

ԱԹՄԷԼ. — Այս, բան մը չափափ ընէիք:

ԷՐՆԷԼԻ՛. — Զեր վրայ պիտի խորհիմ: . . . իս' . . . սիրոյս վրայ:

ԱԹՄԷԼ. — Զի բաւեր անոր վրայ խորհիմ:

ԷՐՆԷԼԻ՛. — Աս ալ բան մըն է արգէն: . . . քաղցրութիւն և ախրաթիւն է պանային: Կարծէք կը գտնուի մարդ պարտէզի մը մէջ, որուն ծաղիկները ուսծ առարտած են, բայց ուր քիչ մը բոլի մնացած է իրենցմէ:

ԱԹՄԷԼ. — Կը սիրեմ լսել ձեր խօսիլը: Բանաստեղծական խասնուածքիք, պարտն էրնէսպ:

ԷՐՆԷԼԻ՛. — Ի՞նձի կը թուի թէ սրահին զուար բացուելու վրայ է:

ԱԹՄԷԼ. — Հիմա զուրս պիտի ելնէ հայրերնիդ:

ԷՐՆԷԼԻ՛. — Հայրու զուրս պիտի ելնէ: Պէտք է որ վախսիմ:

ԱԹՄԷԼ. — Ի՞նչո՞ւ համար պիտի վախչէիք:

ԷՐՆԷԼԻ՛. — Վախ կազէ ինձի հայր: Բարի է, բայց սորտափեցուցիչ է մը, որովհետեւ խիստ կը խօսի:

ԱՌՄԷԼ. — Քաջ չէք, պարոն էրնէստ... իմ ծնողքս վախ չեն ազդեր ին  
միասին գուրս կելնեն ահա, խօսակցութեան բանուած են, չեն տեսներ մեռ  
էրնէլլդ. — Աւելի աղէկ է որ չի տեսնեն մեզ: Լաւագոյնն ա'յն է որ  
առնամ ասկէ, օրիորդ: Ճամբռոն վրայ պիտի կենամ: Դարձեալ կուզամ,  
մեկնի հայրս:

ԱՌՄԷԼ. — Պիտի գայիք գարձեալ... իրա՞ւ է ըստնիդ:

ԷՐՆԷԼԼԴ. — Կերպնում ձեզի, օրիորդ Առմէլ: Ցտեսութի՞ն:

(Կը մեկնի: Առմէլ անոր կը հետեւ ակնարկովը, յետոյ կերթայ պահ  
որի վարդենիներուն ետին:)

### ՏԵՍԱՐԱՆ Զ.

Ո.Զ.Յ, ՍԻԼՎԻ, ՄՕՐԹՈ

(Իրարու կը մօտենան: Մօրթօ կը շարժակի անդադար:)

ՄՕՐԹՈ. — Օն ուրեմն, կը տեսնեմ թէ խելացի անձեր էք: Շատ բարեւ:

Ո.Զ.Յ. — Ծեր ենք արդէն, շատ բանի պէտք չունինք ապրելու համար:

ՄՕՐԹՈ. — Երբ ձերանց մարդ, բանի մըն ալ պէտք չունի այլ ես:

Ո.Զ.Յ. — Սանկ նանկ կը յարմարցնենք մենք համար: Այս  
է ապահովել այդ երխոսարդներուն երջանկութիւնը:

ՄՕՐԹՈ. — Բուն իսկ ճշմարտութիւնն է ըստնիդ և շնորհակալ եւ  
յունց կողմէ:

Ո.Զ.Յ. — (Քիչ մը հանդիսաւոր եղանակով). — Կրնաք ըսել ձեր  
ուղւոյն թէ կընդունինք իր ինողանքը: Այնպէս չէ Սիլվի:

ՍԻԼՎԻ. (մտախոհ, կուշարերի). — Բայց անշոշտ, բարեկամու:

Ո.Զ.Յ. — Իրեն կը մնայ ստանալ Առմէլին հաւանութիւնը:

ՄՕՐԹՈ. (զուարթ և կարեւորութիւն չտալով այս վերջին նախադ  
թեան). — Տեսա՞ր մի պապն ու հանին, ստանկ կըլլան ահա: Հաձոյք կ  
մարդ ձեղի հանդիսած, ձեզ ձանչցած ըլլալոն:

Ո.Զ.Յ. — Հաճոյքը փոխագարձ է:

ՄՕՐԹՈ. (երգակացնելով). — Ահա լու կարգագրուած գործ մը: Մո

գոս պիտի մնայ: Վասահ եմ թէ անհամբերութիւնով կապասէ ինձի: Ճ

վրայ է կարելի է, որովհետեւ կը սիրէ օրիորդ Առմէլը... Ցտեսութի՞ւն:

Ո.Զ.Յ. — Այս, այս: Բաէք ձեր պարոն որդւոյն...:

ՄՕՐԹՈ. — Կրնաք էրնէստ ըսել:

Ո.Զ.Յ. — Բաէք պարոն էրնէստին որ կայ տեսնէ մեզ: Երիտասա

պիտի տեսակցին իրարու հետ, իմ ներկայութեանս անշոշտ:

ՄՕՐԹՈ. — Այդպէս, արդպէս: Երթամ զրկում անմիջապէս: (Դուրս

### ՏԵՍԱՐԱՆ Ֆ.

Ո.Զ.Յ, ՍԻԼՎԻ

(Չիտար կը գիտեն երկար տաեն, Ցեսոյ Սիլվի, ընկձուած, սիրու ա  
ինք խօսիլ ակսելու առաջին անգամ:)

ՍԻԼՎԻ. — Ցիտուն հազար ֆրա՞նք: Մեծ բան մը չպիտի մնայ մեղի:

Ո.Զ.Յ. — (Ղանուլով ապահովել զայն). — Հոգ մի՛ ընէր Սիլվի: Հարկ էր  
պաւ մեր պղտիկը:

ՍԻԼՎԻ. (Խանուղաղատ). — Առմէլ:

Ո.Զ.Յ. — Բայց ամէն բան հաշուեցի: Մ. Մօրթօվին հետ խօսած առ

պատրաստելու վրայ էի արդէն իմ պղտիկ ծրագիրս: Մեր զրացին՝ Մատի

որուն առևտուրը օր ըստ օրէ կը բարյգաւաճի, զետ երէկ կըսէր ինձի:

Եթէ ձեզի պէս հաշուակալ մը տնենայի, պարոն Ռոզէյ: Մեզք օր քաշուա  
ուձէ»: Ուժու տեղին է զետ, կրնամ աշխատիկ և նոյնիսկ աշխատանքն  
տի զայ ինձի: Երբ մարդ ծերանայ, մեծ բանի մը օգուտ չունի այլքա:

Երկրու: ՍԻԼՎԻ. — Վեհանձն ես, Ալեքսանդր: Ես չեմ ուզեր, որ յոպնիս գուն:

Ո.Զ.Յ. — Ուժով իմ զետ:

ՍԻԼՎԻ. — Ես ալ կրնամ աշխատիկ: Սուր են աշքերս: Գիտես Պրիւժի պահունակները՝ զորսնք չինելու մէջ այնքան յաջող էի և ինչ որ, ժամանակին,

Ռու ամուսնութեան սկիզբները, երբ զժուարութիւն կը կրենք վճարօրելուն, ինձի որ օգնեմ քեզի քիչ մը:

Ո.Զ.Յ. — Ո՛չ, ո՛չ գուն: Անօգուտ է: Զեմ ուզեր: Հանդիսաի պէտ

իս գուն: Պէտք եղածին: չափ երխոսարդ չես այլ ես:

ՍԻԼՎԻ. — Զեմնես ասորիքս յիշեցնել ինձի: Ազնիւ չես:

Ո.Զ.Յ. — Ես կը բաւեմ զործին:

ՍԻԼՎԻ. — Երկուքնիս մէկ ձեռք պիտի ըլլանք, ինչպէս ժամանակին:

Ո.Զ.Յ. — Ո՛չ, ո՛չ մինակ ես:

ՍԻԼՎԻ. — Զետոն ըլլալու չէ:

(Կը կանչեն զայն:)

### ՏԵՍԱՐԱՆ

ՄԻԵՒՆՈՅՆՆԻՔ և ԱՌԵՒԼ.

ԱՌԵՒԼ, (երկար պատյան մ'ըրած է կարծել տառու համար թէ տունէն կումինչեն կը առանուի որ պարտէղէն կուպայ: Հետուէն). — Հոս եմ: Սիկի. — Տա՛ր Աստուած որ բան մը լսած ըլլար: Պարտէղն էր: Ո.Զ.Յ.Յ. — Մեր վրայ չէր որ կը մտածէր: Ա.Ռ.Մ.Յ. — Զի՞ս կանչեցիք: Ո.Զ.Յ.Յ. — Մոտեցիր աղջնակո: Մեծ մայրդ ու եռ ծանրակշիռ որոշում մը նոք: Ա.Ռ.Մ.Յ. — Ծանրակշիռ որոշում մը: Ո.Զ.Յ.Յ. (քիչ մը հանդիսաւոր). — Պիտի կուրդենք քեզ... եթէ երբեք մաս թիւն ասա, այսու հանդերձ: (Դեռատի աղջիկը կը հակէ գլուխը եւ մաս թիւն նշան մը կընէ): Այդ երիտասարդը, պարսն երնէսդ Մօրթօ, աղջիւսացու մըն է: Իր հայրը յարդելի պաշտօնատար մըն է, նախկին հարաւար մը: Որդին նոտարութեան յաջորդութիւն մը պիտի առնէ վրան: Եցիկ գիրք մըն է տափկա: Եւ պարկեցա համակրաւթիւն մը կզգայ քեզի դէպ: Բոլոր սրատվը կը բաղձայ արդ ամուսնութեան:

Ա.Ռ.Մ.Յ. — Պիտի հնազանդիմ ձեզի, մեծ հայր: Միկի. — Կողենք որ երջանիկ ըլլատ:

Ա.Ռ.Մ.Յ. (յուզուած). — Պիտի հնազանդիմ ձեզի, մեծ մայր: Ո.Զ.Յ.Յ. — Ազուոր բարի թունուհի մըն ես զուն:

Ա.Ռ.Մ.Յ. (վարանաւ և խղճահար զիբենք զիտելով). — Մեծ հայր... մեծ Ա.Ռ.Մ.Յ., (պարանաւ և խղճահար զիբենք զիտելով). — Մեծ հայր... մեծ շատ կը սիրեմ ձեզ... ես... ոչ... ոչ... անկարելի է... անկարելի է այդ մաս թիւնը... Զեմ կրնար... չեմ կրնար: Ո.Զ.Յ.Յ. — Զի՞ս կրնար: ինչո՞ւ համար, զաւակո: Արդեօք պարսն երնէսդ մի չէ՞ քեզի:

Ա.Ռ.Մ.Յ. (որ կը առանէ երնէսդ Մօրթոյի երեխը պարտէղի զոնէն...): Ա.Ռ.Մ.Յ. — Ա.Յ. այս, կուզեմ: Կը սիրեմ երկուքդ ու: Ո.Զ.Յ.Յ. — Մենք աւ քեզ կը սիրենք: Ա.Յ. (որ կը նշմարէ նորեկը). — Ի՞նքն է: Ա.Ռ.Մ.Յ. (մեղմածայն). — Ա.Յ. Ո.Զ.Յ.Յ. — Դեռ չենք համար գինք:

### ՏԵՍԱՐԱՆ

ՄԻԵՒՆՈՅՆՆԻՔ, ԿՐԵԱԿ

(Երկուսամարդը կը յառաջանայ, շատ վախկոտ: Մ. Բաղել ընդառան գերթայ անոր): Ո.Զ.Յ.Յ. — Եկեք պարսն... պարսն իրնէսդ: ԿՐԵԱԿ. — Տիկինն... պարսն... օրիտրդ Ասմէլ... Սիկի. — Գիտէ եղեք անունը: Ո.Զ.Յ.Յ. — Պարսն հայրենիդ խմացո՞ւց ձեզի: ԿՐԵԱԿ. — Այս, կապասէի: Կապասէի իրեն, հոն վարը, ճամբառն վրայ: Ո.Զ.Յ.Յ. (ժպտուն). — Ոչ այնքան հետուն: ԿՐԵԱԿ. — Ոչ խստ հետուն: Ո.Զ.Յ.Յ. (մղելով զայն գէպի Ասմէլ). — Ահա գեռատի աղջիկ մը, որտ ուն ունիք ըսելիք: (Երնէտ զայն և ունիչն կը գտնէ ըսելիք): Ո.Զ.Յ.Յ. (վարդ մը քաղելով). — Օրիորդ Ասմէլին նուիրեցեք այս վարդը: Թաւիչ մ'ունի ան և սքանչելի անուն մը կը կրէ. «Հաճոյքին կատարե լութիւնը» կը կոչուի: (Երիտասարդը օրիտրդին կուտայ զայն ձախլիք կերպութը): Տիկին Ռոգէյ և ես կարտօնինք ձեզ սապէս փոքրիկ պատյա մընհել պուրեկին մէջ:

ԿՐԵԱԿ. — Շնորհակալ եմ, պարսն... երջանիկ եմ, խստ երջանիկ... ոհեն գիտեր արտայացանել զայն... շատ նոր է ան ինձի հոմար: (Երկու երիտասարդները կը հեռանան միասին):

### ՏԵՍԱՐԱՆ

Ո.Զ.Յ.Յ. Սիկի

Սիկի, (յոյց տալով զանանք՝ որ կը հեռանան). — Անխոհեմութիւն չըրկոք, բարեկամս: Ո.Զ.Յ.Յ. — Թողունք զիբենք, աէ: Խանդաղատանքի բառեր պիտի քհան: Դեռ չեն զիտեր աղէկ սիրել զիրար: Ա.Յ. Սիկի. — Մեր սիրական Ասմէլը կունէ մենէ: Ո.Զ.Յ.Յ. — Տես ի՞նչքան սիրուն է: Վարդենիներուն մէջն կը սահի, անո ողմը կը հակի: Զայն կը առանէ: Արդէն: Մահէն սատացած էինք զինք ոյ տալու համար էր: Եւ իրեն համար մենք գոյութիւն չունինք պղկա: Սիկի. — Ինձի մահի ըրէ: Պարտէղին մէջն էր քիչ մը առաջ, վասահ ոյ մասին կը կարծեմ թէ հասկցաւ ինչ որ կընէինք: Ընդունեց ինչ որ ըրին Ա.Յ. Ո.Զ.Յ.Յ. — Ի՞նչպէս չպիտի ընդունէր: Ձեզի պատչ կը նայի: Երիտասարդինն է ենք: Ա.Յ. Կրնար վարանիլ:



ԱՕԶԵՅ.— Վարանեցաւ վայրկեան մը: Զհասկցա՞լ գունք: Վայրկեան  
առ է արգեն: Մի փնտուեր զինք այլևս հոն, վարը, խեղճ կին: Խնձի՛ գա-  
իր: Աւելի սէր կը կարդամ ես քու յոպնած դէմքիտ վրայ, քան թէ ամեն-  
րիտասարդ դէմքին: Կը կարծուի թէ սէրը կը նուազի տարիքին հետ, միւշ-  
իեռ չի դազրիր ան աճելէ մինչև վերջին օրը: Իր ամենէն մաքուր ուրախու-  
թիւնը կուտայ ան այսօր մեզի: Առմելին կը պարտինք զայն:

ՍԻԼՎԻ.՝ Բարեկա՛մո:

ԱՕԶԵՅ.— Երիտասարդ են և երջանիկ: Մենք լաւագոյնն ունինք իրենց  
նրիտասարդութենէն, լաւագոյնը՝ իրենց երջանկութենէն:

ՎԱՐՍԳՈՅ



Դայաստանի Ազգային գրադարան



NL0431301

